

ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍ

ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՕԾՄԱՆ 35-ԱՄԵԱԿԸ ՆՇՈՒԵՅԱԲ ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ՇՈՒՔՈՎ

Նիւ Եորք քաղաքի սրբին վրայ, անմիջական դրացիութեամբ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան Կեդրոնին եւ նշանաւոր «Իմփայր Սթէյշ» Պիլիփինկ»-ի, կառուցուած է գեղակերպ Ս. Վարդան Մայր Տաճարը, որուն օծումը կատարեց երջանկայիշապակ Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ 1968 թուականին:

Տարիներու երազ մըն էր, որ իրականացաւ շնորհիւ թեմակալ առաջնորդներու եւ հաւաքաւոր ու նուիրեալ անհատներու անխնջ ու յարաբեր աշխատանքին եւ առաքալածեալ նուիրաբոլորութեան: Այսօր Ս. Վարդան Մայր Տաճարը Հայց. Եկեղեցոյ Արեւելեան թեմի Առաջնորդարանն ու Մշակութային Կեդրոնը հիացմունքին առարկան են բոլոր այցելուներուն եւ հայ ու ոչ հայ գրօսաշրջիկներուն:

Տարեդարձի Համերգ

Ս. Վարդան Մայր Տաճարի 35-ամեակի հանդիսութիւնները սկիզբ առին Ուրբաթ, Նոյեմբեր 14, Մայր Տաճարին մէջ կազմակերպուած համերգով մը՝ մասնակցութեամբ ծանօթ արուեստագետներու:

Բացման խօսքն արտասանեց Մայր Տաճարի Լուսարարապետ Արժշ. Տ. Մարտիրոս քինյ. Չեւեան, որ բարի գալուստ մաղթեց ներկաներուն եւ բացապրեց օրուան հաւաքոյթին շարժառիթը: Հետեւեալ արուեստագետները բերին իրենց մասնակցութիւնը. Մայր Տաճարի դպրաց դասի մենակատարուիներ Մարօ Փարթամեան, Սոլանժ Մերփինեան, Անահիտ Զաքարեան, Յասմիկ Մէլիսանճեան, Անուշ Պարզլի, ինչպէս նաեւ Ճան Վարդան, Երուանդ Քիչիքեան, Սամի Մերփինեան, Դաիթ Ալահվերեան, Ալեքսանդր Նազարեան, Կարինէ Ուզունեան եւ միջազգային համբաւ վայելող երգեհոնահար Պերճ Ժամկոչեան եւ Մայր Տաճարի «բառեակ»ը՝ ղեկավարութեամբ խմբավար Խորէն Մէլիսանճեանի:

Այս շար յաջող համերգի վեջաւորութեան՝ գնահատական արտայայտութիւններով փակման խօսքը կատարեց թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ արքեպս. Պարսամեան:

Մարկաւագական ձեռնադրութիւն

Կիրակի, Նոյեմբեր 16, առաւօտուն, նախքան Ս. Պարարագի մատուցումը, առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ արքեպս. Պարսամեան կատարեց սարկաւագական ձեռնադրութիւն: Մայր Տաճարի Լուսարարապետ Արժշ. Տ. Մարտիրոս քինյ. Չեւեանի խնդրանքով՝ Ս. Խորանին սպասարկող չորս կիսասարկաւագներ՝ Մանուէլ Ռագուպեան, Լեւոն Ալթրփարմաքեան, Արման Գալստեան եւ Նուրիան Էզիբ, սարկաւագ ձեռնադրուեցան:

Տարեդարձի հանդիսաւոր Ս. Պարարագ

Այս ձեռնադրութիւնէն ետք՝ հանդիսաւոր Ս. Պարարագ մատուց Արարարեան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Նաւասարդ եպս. Կճոյեան: Ս. Պարարագ

վարագի երգեցողությունը կարարեց Մայր Տաճարի դպրաց դասը՝ ղեկավարութեամբ խմբավար Խորեն Մելխանեանի: Երգեհոնահարներն էին Պերճ Ժամկոչեան և Ֆլորանս Աւագեան:

Ս. Պարարագին ներկայ էին ՄԱԿ-ի մօտ Հայաստանի Հանրապետութեան մնայուն և լիազօր դեսպան Տիար Արմեն Մարտիրոսեան և իր ազնի Տիկինը, շրջանի հոգեւորականները, Մայր Տաճարի և Մշակութային Կեդրոնի կնքահայրերու և Շինութեան Կեդրոնական Ցանձնախումբի անդամներու հարազատները և յոգնախոն հաւաքացեալներ:

Օրուան քարոզիչն էր թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ արքեպս. Պարսամեան, որ նախ շնորհակալութիւն և երախտագիտութիւն յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Հայրապետին, որ այս հանդիսատր առիթով Իր Հայրապետական պարգամը յղած էր, և Նորին Սրբութեան մաղթեց քաջամողջ և երկար կեանք և յաջողութիւն Իր առաքելութեան: Սրբազան Հայրն իր շնորհակալութիւնը յայտնեց նաև Պարարագիչ Գերշ. Տ. Նաւասարդ եպս. Կճոյեանին և ողջունեց ներկայութիւնը դեսպան Արմեն Մարտիրոսեանի՝ ըսելով, որ Հայաստանի Հանրապետութեան այս ներկայացուցիչները կ'ամրացնեն արտասահմանի կապը Հայրենիքի և հայ ժողովուրդի հոգեւոր կեդրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միջև: Իր քարոզին բնաբան ընկրած էր «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ»: Ըստ, որ 35 փարիներ առաջ բացառիկ դէպք մը պարսահեսաւ Նիւ Եորք քաղաքի մէջ, ուր օծուեցաւ Ամերիկայի Հայց. Եկեղեցոյ առաջին Մայր Տաճարը՝ ձեռամբ երջանկայիշապակ Վազգէն Ա. Ամենայն Հայոց Հայրապետի և նախաձեռնութեամբ խումբ մը փեսայապաշտի հայերու: 1700 փարի առաջ Ս. Գրիգոր Լուսատրիչի միջոցաւ կառուցուած էր առաջին քրիստոնէայ եկեղեցին՝ Ս. Էջմիածին, որուն յաջորդած էին բազմաթիւ եկեղեցիներ թէ՛ Հայաստանի և թէ՛ արտասահմանի մէջ՝ շարունակելով քրիստոնէական հաւաքքի արտայայտութիւնը հանդիսացող աղօթքի փուններ կառուցանելու աւանդութիւնը: Նորին Սրբազնութիւնը կոչ ըրաւ, որ մենք բոլորս, հերտելով մեր նախահայրերուն, ըլլանք «լուսոյ խորան» կառուցողներ:

Յաւարդ Ս. Պարարագի առաջնորդ Սրբազան Հայրը, պարարագիչ Սրբազանը, ներկայ եկեղեցականները և պաշտօնական հիւրերը թափօրով ուղղուեցան Մայր Տաճարի բակը, ուր Տաճարի արտաքին պարիս վրայ զեւրեղուած էր մարմարեայ յիշապակարան մը, որուն վրայ արձանագրուած էին Մայր Տաճարի և Մշակութային Կեդրոնի զխաւոր բարերարներուն և Կեդրոնական Ցանձնախումբի անդամներուն անունները: Առաջնորդ Սրբազան Հայրը մասնատր արարողութեամբ օրհնեց զայն:

Տարեդարձի ճաշկերոյթ

Անկի քան 350 հոգի մասնակցեցան փարեդարձի ճաշկերոյթին, որ փեղի ունեցաւ Առաջնորդարանի Հայկ և Ալիս Գավութեան շքեղ հանդիսասարահին մէջ:

Պարտաստուած յիշապակի գրքոյկին մէջ փառուած էին պարգամները Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Երուսաղէմի Ամենապարի Պարրիարքին և Թեմակալ Առաջնորդին:

Վեհափառ Հայրապետը կ'ըսէր. «... Գոհութիւն և Փառք Աստուծոյ, փասնամեակներ շարունակ Սուրբ Վարդան եկեղեցին կենսորոնն ու առաքաբոխ ակունքն է հոգեւոր և ազգային Ձեր կեանքի, որի ներշնչուն կամարների ներքոյ Բարձրեալ Տիրոջ կենարար շնորհներով զօրացած համայնքային Ձեր կեանքն էք կառուցում ամուր կապուած մեր հայրերի»

սուրբ հաւաքին և հայրենաց նուիրական աւանդներին: Մենք սիրով ենք յիշում Հայրապետական Մեր անդրանիկ այցելութիւնը Սուրբ Վարդան եկեղեցի, երբ Տիրոջ կամբով առիթ ունեցանք Ձեզ հետ միասին Մեր աղօթքը մէկտեղել՝ ի շինութիւն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և ի բարօրութիւն աշխարսփիւր Ազգիս Հայոց: Մենք գոհունակութեամբ ականատես դարձանք Ձեր նուիրումի ու հաւաքոյ գործերին և ուրախ ենք նշելու, որ Նիւ Եորքի մեր «փոքր ածուն» Սուրբ Վարդան եկեղեցու Քրիստոսատէր համայնքը, յաջողութեամբ շարունակում է ազգային և եկեղեցական իր կեանքը՝ նոր էջեր յաւելելով համայնքային իր պարմութեանը:

Միրելիներ, յոբելենական հանդիսութիւնները ինքնաճանաչման և ինքնանորոգման խորհուրդն ունեն իրենց մէջ: Այսու Մեր մաղթանքն է, որ Սուրբ Վարդան եկեղեցու կառուցման յիշարժան փարեղարձը համայնքային Ձեր կեանքի նախընթաց փաստամակերի վերարժեւորմամբ Ձեզ համար լինի նոր խրախոյս՝ Ձեր համայնքում առաւել զօրացնելու ու ամրացնելու եկեղեցասիրութեան, ազգասիրութեան ու հայրենասիրութեան ոգին: Հաւաքատուր իր գաւակներով է շէն ու պայծառ մեր Սուրբ Եկեղեցին, որ լուսոյ ճանապարհներով դէպի Աստուած է առաջնորդում ի սփիւռս աշխարհի մեր ժողովուրդին:

Պատրիարք Սրբազան Հայրը կը գրէր. «... Ս. Վարդան Մայր Տաճարի կառոյցը հաւաքացեալներու հետաքրքիր ու խանդավառ հայեացքին ներքեւ բար առ բար բարձրացաւ՝ բովանդակ աշխարհին ծանուցանելու, թէ Հայ ժողովուրդը մեռած չէ, ան կենդանի է համակուած եռանդով ու կորովով, և այդ կառոյցը հաւաքի նոր բոց մը արձարձեց իւրաքանչիւր ամերիկահայու սրտին մէջ:

Այսօր, երբ դուք կը յիշապակէք Մայր Տաճարի օծման 35-րդ փարեղարձը, արդարացի պատճառ ունիք հպարտանալու, որովհետեւ անկա մեր եկեղեցոյ հանդէպ անսասման սիրոյ ձեր արօքայայտութիւնն է:

Այս հոյակապ կառոյցը կոչուած է ազգային հերոս և սուրբ Վարդան Մամիկոնեանի անունով, որովհետեւ ինչպէս որ ան կը հանդիսանայ անմահ խորհրդանիշը մեր վճռակամութեան՝ պաշտպանելու համար մեր հաւաքը, նոյնպէս ալ Ս. Վարդան Մայր Տաճարը եղած է արդի խորհրդանիշը ձեր վճռակամութեան՝ պաշտպան կանգնելու ձեր հաւաքին և զայն փոխանցելու ձեր գաւակներուն և թոռներու:

Մենք լաւ կը յիշենք այն ոգևորութիւնը, որ համակեց համայնքը, երբ կը զննելուր Մայր Տաճարի հիմնաքարը և երկարատեւ ծրագիրը վերջապէս սկիզբ կ'առնէր: Մենք կը յիշենք նաեւ փքնաջան աշխատանքն ու դժուարութիւնները կառուցման սկզբնական շրջանին: Բայց այս բոլոր դժուարութիւնները յաղթահարուցան շնորհիւ մեծ ու փոքր կամատրներու հաստատար նուիրումին ու համոզումին: Անոնք չէին կրնար աւելի թանկագին աւանդ մը ձգել ապագայ սերունդներուն՝ քան մնայուն խորհրդանիշը հաւաքի և քաջութեան»:

Առաջնորդ Սրբազան Հայրը կ'ըսէր. «... Ս. Վարդան Մայր Տաճարը իրականութեան վերածուցաւ շնորհիւ աննկուն կամքին և ծանր գոհողութեան այն անձնուր անհատներուն, որոնք զայն համարեցին որպէս շօշափելի ապացոյցը Հայ ժողովուրդի նպաստին աշխարհի քաղաքակրթութեան և մեր մնայուն ներկայութեան արդի դարաշրջանին մէջ: Անոնք կառուցին Մայր Տաճարը որպէս ազգային փուն և ուխտափնտրի, որ պիտի հարստացնէր մեր հոգեւոր կեանքը և պիտի փարածէր մեր կրօնական-մշակութային-ընկերային անհոյսութիւնները: Վերապրած ըլլալով ջարդերէն, երկու համաշխարհային պատերազմներ:

ու այլ նեղություններ, այս Տաճարը, որ կը յիշեցնէ Հին Աշխարհի հայկական շքեղ յուշարձանները, պիտի դառնայ նոր ծննդավայրը հոգիին, ինչպէս բանաստեղծ Վահան Թեքեան գրած է՝ ազնուացնելով եւ վերականգնելով կեանքերը եւ բաղձանքները հայերուն ամենուրեք:

Այսօր, երեք տասնամեակներ ետք, Ս. Վարդան Մայր Տաճարը որպէս պարամական կոթող կը ներկայանայ Ամերիկայի մէջ՝ պարպադրելով մեր ներկայութիւնը եւ յակրժացնելով մեր արժեքները: Գաղափարը յղացուած ըլլալով մէկ սերունդի կողմէ եւ իրագործուած յաջորդ սերունդին միջոցաւ, Մայր Տաճարը դարձած է փունը մեր երիտասարդ սերունդին: Ս. Գրիգոր Լուսաւորիչի վիրապէն բերուած «ոյս»էն, որով եզրափակուեցան 1700-ամեակի հանդիսութիւնները 2001 թուականին, մինչեւ ներկայ 35-ամեակի փոխախմբութիւնը՝ երիտասարդ սերունդը սրանձնած է գործօն եւ պարասխանափոս դեր Մայր Տաճարի առաքելութեան մէջ:


Այս ընելով անոնք կ'ընդառաջեն «ծառայելու կոչ»ին՝ եկած իրենց նախնիքներէն: Այսպէտով անոնք կ'իրագործեն Ս. Վարդան Մայր Տաճարին կառուցման նպատակը: ... Այսօրուան երիտասարդ ամերիկահայերը հասաստիքը կու տան, թէ նոյն իրելակներով պիտի ապրին եւ պիտի ներշնչեն իրենց յաջորդները»:

Օրուան հանդիսավարն էր Թեմական Խորհուրդի փոխգանձապահ Տիար Ըլէյմ Գալուստեան, որ հրաւիրեց Գեղ. Տ. Շիլի: արքեպս. Կիզիրեանը, որպէսզի բացման աղօթքն ու սեղանի օրհնութիւնը կատարէ: Մայր Տաճարի եւ Մշակութային Կեդրոնի կնքահայրերու անունով բաժակ առաջարկեց Թեմական Խորհուրդի արեւնապետ Տիար Հայկ Տափուրեան, որ իր խօսքին մէջ ըսաւ, որ Ս. Վարդան Մայր Տաճարը հայկական ճարտարապետութեան իր իրայայտուկ ոճով եւ ոսկեայ գմբէթով կը ճանչցուի բոլորին կողմէ՝ ներկայացնելով Հայ Եկեղեցին եւ ժողովուրդը:

Տիար Ըլէյմ Գալուստեան իր բարեգալստեան խօսքին մէջ ըսաւ, որ Մայր Տաճարին կառուցումը երազի մը իրականացումն էր. հաւաքով, զոհողութեամբ եւ աշխատանքով այդ երազը իրականութեան վերածուեցաւ. սակայն այդ իրականութիւնը սկիզբն է միայն, նոյն ոգիով ու ջանասիրութեամբ պէտք է շարունակել աշխատանքը՝ նոր բարձունքներու հասնելու համար: Ապա խնդրեց, որ կնքահայրերու եւ Կեդրոնական Յանձնախումբի անդամներու ընտանիքներու ներկայացուցիչները ոտքի կանգնին: Երկարատեւ ծափահարութեամբ ներկաները իրենց շնորհակալութիւնը յայտնեցին առնց:

Ս. Վարդան Մայր Տաճարի Լուսարարապետ Արժ. Տ. Մարտիրոս քնյ. Չեւեան ըսաւ, որ այսօր երկու առիթներ ունինք ուրախանալու համար. առաջինը Ս. Վարդան Մայր Տաճարի 35-ամեակն է եւ երկրորդը սարկաւազներու ձեռնադրութիւնը: Նոր ձեռնադրուած սարկաւազները ներկայացուց եւ զանոնք հրաւիրեց, որպէսզի առաջնորդ Սրբազան Հօրմէ սրանան յուշանուէրներ:

Օրուան փառաբանիչ եւ նոյն արեւն յուզիչ անակնկալն էր Արեւելեան թեմի նախկին առաջնորդ եւ այժմու Երուսաղէմի հայոց Պատրիարք Ամեն. Տ. Թորգոմ արքեպս. Մանուկեանի հեռաձայնային պատգամը, որ բարձրախօսներու միջոցաւ լսելի դարձաւ հանդիսասրահին մէջ: Ամենապարհի Պատրիարք Հայրը իր ողջոյնները յղեց Սուրբ Երկիրէն, շնորհատրեց թեմակալ առաջնորդն ու Թեմական Խորհուրդը, ըսաւ, որ Մայր Տաճարը միայն քար ու շաղախ չէ, այլ՝ ոգի, հաւաք, հանճար, քաջութիւն: «1915 թուականի ցեղասպանութենէն



ՆԱՅՈՒ ՅՈՒՐԻ ԱՄՈՎՏՆՈՂՅԱՆԻ ԻՏԻՍ Ս. ՎԱՐԴԱՆ ԴԱՐՆԱԿԱՆ ԵՄՈՒՄԻ ԵՐԱՐԱՆԻ ԵՐԱՐԱՆԻ ԵՐԱՐԱՆԻ



Ս. ԿԱՏԱՐԱՎԳԻ ԸՆԹԱՅՔՈՒՄ

վերապրողներուն ջարդարարներուն փրուած պարասխանն էր կառուցումը Մայր Տաճարին, որուն իւրաքանչիւր քարը հայ ժողովուրդի վերապրելու վճռականութեան արփայայտութիւնն է: Մայր Տաճարը արդիւնքն է մեր հաւաքքին եւ յոյսին. առանց հաւաքքի յոյս չկայ, եւ առանց յոյսի կեանքը անհիմար կը դառնայ»,- ըսաւ Պարոյրիարք Սրբազան Հայրը:

Այս առիթով ցուցադրուեցաւ 15 վայրկեան փետրոսութեամբ փետաւերիզ մը ներկայացնելով Մայր Տաճարի կառուցման եւ օժման փեսարանները:

Փաստաբան Եղուարդ Չափեան, որ երկար փարիներ որպէս Թեմական Խորհուրդի եւ զանազան յանձնախումբերու անդամ ծառայած է Հայ Եկեղեցիին եւ քաջածանօթ է Առաջնորդարանի պատմութեան, շար ամփոփ կերպով ըրաւ պատմականը Մայր Տաճարի կառուցման եւ զայն կոչեց «34-րդ պողոտայի հրաշքը»:

Փակման խօսքը կարարեց թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ արքեպս. Պարսամեան, որ նախ շնորհակալութիւն յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին, «Հայ հոգեւորականութեան լաւագոյն ներկայացուցիչներէն մէկը» հանդիսացող Ամեն. Տ. Թորգոմ Պարոյրիարքին, Գերշ. Տ. Եղիշէ արքեպս. Կիզիբեանին, Գերշ. Տ. Նաւասարդ եպս. Կճոյնանին, Մայր Տաճարի կնքահայրերու եւ Կեդրոնական Յանձնախումբի անդամներու հարազատներուն, Լուսարարապետ Արժշ. Տ. Մարտիրոս քինյ. Չեւեանին, Մայր Տաճարի դպրաց դասի անդամներուն եւ խմբավար Խորէն Մէլիսանեանին, երգեհոնահար Պերճ Ժամկոչեանին, Առաջնորդարանի պաշտօնեաներուն եւ մասնատրաբար օրուան Կարգադիր Յանձնախումբի համապատասխաններ Տէյվիպ Գասպարեանին եւ Կրեկրի Նաճարեանին եւ անոնց գործակիցներուն: «Ամերիկայի մէջ Մայր Տաճար մը ունենալու երազն ու փեսիլքը խանդավառած էր մեր նախորդ սերունդը. ինչպէս որ ազգար ու անկախ Հայրենիք մը ունենալու եւ մեր ազգային դրօշի ծածանումը ՄԱԿ-ի միւս երկիրներու դրօշներու կողքին փետնելու երազը մեր ժողովուրդի կեանքին նպարակը եղած էր: Ուրախ եւ հպարտ ենք որ այդ երազները այսօր ամբողջութեամբ իրականութեան վերածուած են. Ս. Վարդան Մայր Տաճարն ու մշակութային կեդրոնը բոլորին հիացմունքին առարկան է. ունինք ազգար ու անկախ Հայրենիք մը, որուն դրօշը մաս կը կազմէ: աշխարհի միւս ազգութիւններու դրօշներու ընտանիքին: Մակայն երազներու եւ փեսիլքներու իրականացումը վերջաւորութիւն մը չէ. այլ պէտք է ծառայէ նոր երազներու եւ փեսիլքներու որպէս սկիզբը. եւ ես շար ուրախ եմ, որ այսօր մենք ունինք փետալապաշտ նոր ու երիտասարդ սերունդ մը, գիտակից իր ինքնութեան ու հաւաքքին, եւ անոնց ընդմէջէն ես կը փետնեմ մեր պայծառ ապագան»,- ի մէջ այլոց ըսաւ առաջնորդ Սրբազան Հայրը: Խօսքը աւարտելէ ետք կարարեց փակման աղօթքը:

ԴԻԲՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ